

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆՍ. ԱԹՈՒԻՍ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՈՒԱԾ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ԶԵՐՆԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Նկատի ունենալով Ս. Արոռի մէջ եպիսկոպոսներու կարիքը, նախընթաց տարիներուն Ս. Յակոբեանց Միաբանական Ընդհ. ժողովը հուկարեկ էր Միաբանութեան երեց անդամներեն Տեղապահ Գեր. Տ. Եղիշէ Վրդ. Տերերեանի, Հոգ. Տ. Սուրեն Վրդ. Քեմինեանին եւ Հոգ. Նորայր Վրդ. Պողարեանի եպիսկոպոսական ասինանի բարձրացումը, որոնք 30 Մայիս 1951 ին նամբայ ելան դեպի Ս. Էջմիածին, Պերուր-Հոռոմ-Բրակա-Մռակուա-Թիֆլիս-Երևան օդային նամբով, ընկերակցութեամբ Ս. Էջմիածնի պատուիրակներ Գեր. Տ. Վահան Արք. Կուսանեանի եւ Բրօն. Առու Աբրահամեանի:

Ի մեծ ուրախութիւն Միաբանութեանս, 13 Յուլիս 1951 ին, Ս. Էջմիածնէն սացուած է հետեւեալ հեռազիրը, որով կը հաղորդուի մեր միաբանակից եղբայրներուն եպիսկոպոսական ձեռնադրութիւնը.

Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Աբրահամեան

Փոխանորդ Ս. Արոռոյ. Պատրիարքական Տեղապահի
Երուսաղէմ.

Եպիսկոպոսներու ծեռնադրութիւնը տեղի ունեցաւ մեծ հանդիսութեամբ Ս. Էջմիածնայ Տաճարին մէջ :

ՎԱՀԱՆ ԱՐՔԵՊՈ. ԿՈՍՏՈՆԵԱՆ

Այս ուրախալի լուրին առքիւ, Ս. Արոռոյ Պատրիարքական Տեղապահի Փոխանորդ Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Աբրահամեան, Շնորհաւորական հետեւեալ հեռազիրը ուղղեց Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին.

Նորին. Ս. Օծուրիւն Վեհ. Տ. Տ. Գեորգ. Զ.

Մրգնագոյն Կարողիկոս Ամենայն Հայոց
Ս. Էջմիածին.

Կը ներկայացնենք մեր եւ Պատ. Միաբանութեան ի սրտէ շնորհաւորութիւնները Զերդ Ս. Օծուրիւն եւ նորապասակ Գեր. Եպիսկոպոսներուն, եւ կ'աղօթենք Զեր Ս. Օծուրիւն երկար եւ երջանիկ կենաց եւ Մայր Եկեղեցւոյ եւ փառապանձ Հայրենիքի բարգաւաճութեան համար :

ՀԱՅԿԱԶՈՒՆ ՎՐԴ. ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Փոխանորդ Պատրիարքական Տեղապահի
Ս. Արոռոյ

15 Յուլիս 1951
Ս. Արոռ, Երուսաղէմ

Սոյն ձեռնադրութեամբ Ս. Արոռիս եպիսկոպոսներու թիւր կը բարձրանայ չորսի ամսնեցմէ վերոյիշեալ երեք կը մնան Երուսաղէմ Ս. Արոռոյ ծառայութեան մէջ, իսկ Գեր. Տ. Տիրան Ս. Եպօ. Ներառյան կը պատօնավարէ Ս. Արոռին դուրս, որպէս Հիւս. Ամերիկայի Արեւելեան քեմի Հայոց Առաջնորդ :

ՎԵՀ. ԱՄՏԱԼԼԱԶ ԹԱԳԱԽՈՐԻ ԴԱՌՆԱՇԵՏ ՄԱՀՈՒԱՆ ԱՌԵՒԻ

Մեր ամենասիրեցեալ թագաւորին մահով Ս. Երկրի մէջ ստեղծուեցաւ պահ մը խառնաշփոթ կացութիւն, որով կարելի չեղաւ Ս. Աթոռէն յատուկ պատուիրակութեան մը առաքումը, մասնակցելու անոր թաղմանական հանդէսին։ Այդ պատճառով յատուկ հրահանգ տրուեցաւ Անդր-Յորդանանի և շրջակայից մեր բարեզան հոգեւոր հովիւ Հոգ. Տ. Կորիւն Վ.րդ. Մանուկյանին, ի զիմաց Ս. Աթոռի և Անդր-Յորդանանի հոգեւոր հովուութեան ներկայ գտնուիլ թաղմանական հանդիսութեանց, և յայտնել պատրիարքաբանիս ցաւակցութիւնները արքայական տունին։

Բայ այդմ, հոգեշնորհ Հայրածուրը 22 Յուլիս Կիրակի ժամը 11ին ներկայացած է արքունիք, և յայտնած Ո. Աթոռի և Յորդանանի Հայ համայնքին ցաւակցութիւնները։ Նոյն օրը, առաւօտեան Ս. Պատարագի ընթացքին Ամմանի Ս. Առուածածին նեկալեցոյ մէջ խօսած է քարոզ ու ներկայացուցած հայասէր թագաւորին կեանքն ու գործը, որմէ յետոյ կատարած է նաև աղօթք հանդուցեալ թագաւորի և արքայական տան համար։ Իսկ 23 Յուլիս Երկուշարթի, ընկերակցութեամբ տեղւոյն Տեղական Խորհուրդի յարգելի անդամներուն ներկայ գտնուած է թաղման հանդէսին, առաւօտեան ժամը 8.30ին, ի շարս այլ յարանուանութեանց ներկայացուցիչներու Մատուցած է յարգանք արքայական դադաղին, և զետեղած բացարիկ չքեղութեամբ մետաքսակերտ ծաղիկներով և թագաղարզ ծաղկեպսակ մը ի զիմաց Ս. Աթոռին և բովանդակ պաղեստինակայութեան։ Անէր յետոյ մասնակցած է թաղման թափօրին, իսկ թաղումէն ետք ներկայանալով արքունիք, ներկայացուցած է Ո. Աթոռին և Հայ ժողովուրդի ցաւակցութիւնները Վեհ. Թագաւորի զաւակիմիր նախիքի, Հիւսէյն թոռնիկին և Ապահովիլահ իրաքի Խոսմակալին։

Իսկ Երուսաղէմի և Աթեղենէմի մէջ, թագաւորի թաղման առաւօտեան կատարուեցաւ յատուկ զանգակահարութիւն և աղօթք հանդուցեալ թագաւորին և արքայական գերգաստանին համար։

Երուսաղէմի և Ամմանի Էտ-Տիմա'ա և Էլ-Օրսուն օրթերթերը յօդուածներ նույիրած են թագաւորի մահուան առիթով։ Հայկական շրջանակներէ ներս կատարուած հանդիսութեանց համար։

Ո. Աթոռին կողմէ զրկուեցաւ նաև ցաւակցական հետաքիր, որուն արարերէնը և Հայերէն թարգմանութիւնը կուտանք ստորև։

Նորին Արքայական Թարձուրին Էմիր նախօ
Խնամակալ Համբական Թագաւորութեան
Ամման

Յանուն Երուսաղէմի Հայոց Պատրիարքական Տեղապահի
Փխանորդ
ՀԱՅԿԱԶՈՒՆ ՎՐԴ. ԱԲՐԱՄՄԵԱՆ

Երուսաղէմի Հայոց Պատրիարքական Տեղապահի
Փխանորդ
ՀԱՅԿԱԶՈՒՆ ՎՐԴ. ԱԲՐԱՄՄԵԱՆ

20 ՕՍԻԼԻ 1951
Ս. ԱԹՈՌ ԱՐՈՒՍԱՂԷՄ

Չորեքշարթի 1. Օգոստոսին, Դեր. Տ. Ռուբէն Ս. Արքեպո., Մանասեան, Պատրիարքական Տեղապահի Փխանորդ Հոգ. Տ. Հայկազուն Վ.րդ. Արքահամեան, և Աւագ Թարգման Հոգ. Տ. Հայրիկ Վ.րդ. Ասլանեան, պաշտօնական երթով մը մէկնեցան Ամման, Խոսմակալ իշխանին, Էմիր նախիքին, ի վշտակցութիւն հանդուցեալ Ապահովահ թագաւորին, Ամմանի մէջ իրենց ընկերացան Տեղաք Փելթեկնեան և Մարտիրոս Աթոռունեան։ Կանոնաւ կարգարուած ժամացրութեան մը համաձայն, ժամը 9.45ին մէկնեցան պալատ։ Նախ այցելեցին հանդուցեալ Ապահովահ թագաւորի թարմ հոգակոյտին և աղօթքեցին։ Եթուար արթուազես Անմէտ Շիրէքի Փաշային յայտնեցին Հայոց Պատրիարքարանի և Հայ ժողովուրդի վիշտը։ Ժամը ճիշտ 10ին ներկայացան Խոսմակալ իշխան Էմիր նախիքին։ Ընդունելութիւնը եղաւ շատ սիրալիր, և Գեր. Տ. Ռուբէն Սրբազանի ցաւակցական խօսքերը ի զիմաց Երուսաղէմի Հայ Պատրիարքարթեան և Հայ ժողովուրդին, թարգմանուեցան իշխանին նախ թրքերէնով և մաս մըն ալ արարերէնով։ Որուն զիմաց յուզուած շնչուով մը պատասխանեց, և Յորդանական պատրիարք կիմ թէ հանդուցեալ Հայրս շատ կը սիրէր Հայերը, և ես պիտի շարունակեմ իր համբէն երթաւ, և պիտի պիմ ես ալ իր սիրածները, և պիտի ըլլամ հաւատարիմ հնետեւող մը իր ուղիին։

Ազա զացուած շնչուով չնորդակալութիւններ յայտնելով եղած յարգանքի այս ցոյցին, պատուիրակութիւնը հրաժեշտ առաւ պալատէն։

سُو الأَمِير نَعِيف الْوَصِي عَلَى عَرْشِ

الْمُلْكَةِ الْأَرْدِنِيَّةِ الْهَامِشِيَّةِ

باسم بطريركية الأرمن الأرثوذكس والطائفة الأرمنية في القدس نقدم أحر تهاني العائلة المالكة وإلى الحكومة على الوفاة الغير متضررة لسيده العزيز الملك عبد الله بن الحسين المعلم. نصلي على نفس القيد راحته الأبدية في جنان الخلود وأن يلهم العائلة المالكة الصبر وإننا نتقبل إلى الله أن يطيل عمر العائلة الهاشمية مدى الدهر.

وَكَلِ قَائِمٌ مَقَامٌ بِطَرِيرِكِيَّةِ الْأَرْمَنِ
الْأَرْثُوذُوكْسِ وَالْمُؤْمِنِيَّةِ الْأَرْمَنِيَّةِ
الْأَبْ هَايْكَازُونْ أَبْرَاهِيمَ

القدس ۲۰ հունիս ۱۹۵۱

Ս. ԱԹՈՌ ԱՐՈՒՍԱՂԷՄ

Ս. ԱԹՈՒՐԻ ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀԻՆ
ՓԽԱՎԱՐՄԻԴԻ ՆՇԱՆԱՌՈՒՄ

Ս. Աթոռոյս Դեր. Պատրիարքական Տեղապահին
Կապիսկոպոսական ծեռանազրութիւն ստանալու համար Ս. Էջմիածին մեկնելուն առթիւ, իր կողմէ,
Պատրիարքական Տեղապահի Փխանորդ և փոխ լուսարաբետ կարգուած է Հոգ. Տ. Հայկացուն
Վ. Արքահամեան, որ պիտի վարէ սոյն պաշտօները մինչև Դեր. Տեղապահ Հօր վերադրձը
Ս. Էջմիածնէն:

Հ Ե Ռ Ա Գ Ի Ւ Ն Ե Բ

Անցեալ ամիսներու ընթացքին Ս. Աթոռէն զրկուած և ստացուած են նաև հետեւալ հեռացրեր.

Դեր. Տ. Եղիշէ Վ. Արքէ Տէրէկան
Տեղապահ Ս. Արքուն
Երևանի կողմէ

Խորունի ցաւով կը տեղեկացնեմ մահի մեր մօսարուն եւ բազմարդին առաջնորդին եւ սիրեցեալ հարապետ Արքեպիս. Մազմանեանն: Խ մահի մեծ կարուս մըն է Հայ Եկեղեցւոյ եւ Ս. Էջմիածնի համար, որպիսեւ ան անփխարինելի նայր մը եւ մեծ առաջնորդ մը եղաւ իր ժաղացւորդին: — Ան ունէ աս վերաբերում ևս սրազին նույիրում դէպի Ս. Էջմիածնի եւ հաւատամուրին Մայր Արքունի նկատմամբ: Կը համանացեմ իր հոգուն համար Ս. Պատրաք մատուցանելի, իր բազման օրին խուսափնեն եւ տարելիցին:

Գ Է Ո Ր Գ Զ.

Կարողիկոս Ամենայն Հայոց

10 Մայիս 1951
Ս. Էջմիածնի

Պատրիարքան Հայոց

Երևանի կողմէ

Մեծ ցաւ պատճեց մեզի մահի Աստանեան Դեզը Արքակուպասին որ եղաւ Հայց. Եկեղեցւոյ իշաւանց նախանձախնդիր պայմանը Եկեղեցական մը: Աղօրեցէ իր հոգուն համար մատուցանելով հանգստան Ս. Պատրաք եւ խառզեցէ իր մասին յատկապէս:

Գ Է Ո Ր Գ Զ.

Կարողիկոս Ամենայն Հայոց

30 Յունիս 1951
Ս. Էջմիածնի

Պատրիարքան Հայոց

Երևանի կողմէ

Ցաւով կը հաղորդեմ, թէ՝ այսու տեղի ունեցաւ մահի Աստանեան Արքակուպասին: Աստանած պահէ Ս. Արքուն եւ Միարանութիւնը:

Գ Վ Ր Ե Գ Ի Ն ՊԱՏՐԻԱՐՔ Կ. ՊՈԼՍՈՑ

26 Յունիս 1951
Կ. Պոլիս

Առաջնարդական Տեղապահ Յաւաստանի Հայոց
Արքէն

Կը ներկայացնեմ մեր եւ Միարանութիւնը խօսունի ցաւակցութիւնները ուս սիրուած Մազմանեան Արքակուպասի մահուան համար: Իր հօգին խաղաղութիւնը մէջ բող հանգի:

ՏԵՂԱՊԱՀ Ս. ԱԹՈՒՐԻ
ԵՂԻՇԷ Վ. ԱՐԴ. ՏԵՐՏԵՐԵԱՆ

7 Մայիս 1951
Ս. Արքուն, Երևանի կողմէ

Ամենապատի Տ. Պարեզին Ս. Արքեպիս. Խաչատրեան
Պատրիարք Կ. Պոլիս

Կ. Պոլիս

Հնդունեցէք Միարանութիւնը խորունի ցաւակցութիւնները Աստանեան Արքակուպասի մահուան արքի:

ՀԱՅԿԱԶՈՒՆ Վ. ԱՐԴ. ԱՐՄԱՆԱՄԵԱՆ
Փօխանորդ Տեղապահ Ս. Արքուն

26 Յունիս 1951
Ս. Արքուն, Երևանի կողմէ

Ս. ԱԹ Ո Ռ Ի

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Հակառակ երեք տարիներէ ի վեր Ս. Երկրի քաղաքական շփոթ կացութեան, Ս. Աթոռի նիւթական շատ անցուկ զրութեան, Ս. Աթոռի պաղեստինահայ համայնքի, մատաղ սերունդի հոգեւոր և բարոյական կրթութեան գործը ոչ մէկ կասում ունեցաւ թէ Երևանացէմի և թէ Յորդանանի հայաբնակ կեղուններուն մէջ:

Թող ներուի մեզ ըստելի թէ այս ուղղութեամբ Ս. Աթոռի զահողութիւնը մանաւանդ Երևանացէմի մէջ եղած է աւելի քան իր միջոցներու բաւարարութիւնը. Ս. Թարգմանչաց վարժարանը այսօր բաղդատարար Ս. Քաջաքի այլեւայլ նախակթարաններուն, կը ներկայացնէ աչքառ զիրք մը: Աշակերտութեան թիւը զրիթէ կը մօտենայ 600ի, որոնց աւելի քան 3/4 կը զատիարակուին առանց վճարումի: Ռունինք քան ուսուցիչներու կազմ մը, անոնցմէ հինգը՝ Ս. Աթոռի վարդապետներ են. որոնք անվարձ կը ծառայեն, իսկ մնացեալները վճարովի աշխարհականներ են: Վարժարանի տեսունը է Հոգ. Տ. Մերովք Վ. Արք. Մանուկեան, սակայն իր սրուես Ս. Աթոռոյ նույիրակ երկու տարիներ առաջ Հիւսիսային Ամերիկայ մեկնումէն յետոյ, հետզհետէ վարժարանի տեսունութիւնը վարեցին մեր Միարաններէն Հոգ. Տ. Հայրիկ Վ. Արք. Ասլանեան, Հոգ. Տ. Յակոբ Վ. Արք. Վարդապանեան, և Հոգ. Տ. Յարութիւն Վ. Արք. Մուշեայ: Վարժարանէն ներս այլեւայլ նիւթերու կարգին կ'աւանդուին նաև չորս լեզուներ, Հայերէն (գրաբար և աշխարհաբար), Անգլիերէն, Ֆրանսերէն և Արաբերէն:

Առարեւ. կուտանք վարժարանի տարեկան վերջին երկու հանդիսութիւնները:

Տ Ա Ր Ե Կ Ո Ւ Ն Դ Ա Շ Տ Ա Հ Ա Ն Դ է Յ

Ա. Թ Ա Ր Գ Մ Ա Ն Զ Ա Յ Ա Յ Ա Բ Ա Ն Ի

8 Յուլիս կիրակի ժամը 4 ին, ժառ. վարժարանի մարզադաշտին մէջ տեղի ունեցաւ Ա. Թարգմանչաց Նախակրթարանի տարեկան դաշտահանդէսը, Նախագահութեամբ Պատր. Տեղապահի Փախանորդ Գեր. Տ. Հայկազուն Վրդ. Արքահամեանի և իներկայութեան Ս. Յակոբեանց Միաբանութեան, հայ և օտար խուռն բազմութեան մը: Օրուան Յայտագիրին մաս կը կազմէին, մարզանքներ, վազքեր, երկար և բարձր սոսում, զրոշարշաւ, պարանագութիւն, զուարհանդապեր և բուրգեր, վարժարանին աշակերտութիւնը բաժնեցներ և լզատ, Մասիս և Կորիւն մեծ խանդավառութեամբ կատարեցին սոյն դաշտահանդէսը օրինակելի կարգապահութեամբ և ոգիսվ: Դաշտահանդէսի աւարտին կատարուեցաւ մրցանակաբաշխութիւն օրուան, ինչպէս նաև Նախորդ շաբթուան ընթացքին կատարուած Փութպոլի, պատքէթպոլի և փինկի փոնկի մըցումներու առաջաւոր մարզիկներուն, որոնք պարզեատը բան բաժակներով և մետաներով:

Ա Մ Ա Վ Ե Բ Ձ Ա Ն Դ է Յ

Ա. Թ Ա Ր Գ Մ Ա Ն Զ Ա Յ Ա Յ Ա Բ Ա Ն Ի

15 Յուլիս կիր. կ. գ. ժամը 4 ին, Ե. Հ. Յարեսիրական Միաբութեան ակումբին մէջ, կատարուեցաւ Ս. Թարգմանչաց Մանկապարտէզի ամազերջի հանդէսը Նախագահութեամբ Պատր. Տեղապահի Փախանորդ Գեր. Տ. Հայկազուն Վրդ. Արքահամեանի, իներկայութեան Ս. Յակոբեանց Միաբանութեան և ժողովուրդի խուռն բազմութեան:

Մանկապարտէզի փոքրիկները զրաւիչ յաջողութեամբ կատարեցին մասմախութիւններ, մեներգներ, խմբեցներ, հայկ. պարեր ու մարզանքներ, որոնք այն քան ակնյայտ յը ցուցաբերէին վարժարանի տեսչութեան և ուսուցչական կադմին տարուան մը տքնաջան աշխատութիւնը և մեր փոքրիկներու յառաջիմութիւնը Ս. Աթոռի կրթական վառարանէն ներս: Հանդէսի աւարտին բեմ բարձրացաւ Գեր. Փախանորդ Հայրը և վարժարանի առժ. տեսուչը՝ Հոգ. Տ. Յարութիւն Վրդ. Մուշեան: Հոգ. Տեսուչի տարեկան տեղեկագրութեանէն յետոյ, Գեր. Փախանորդ Հայրը բաժնեց վկայականները Մանկապարտէզէն ըրջանաւարտ 51 փոքրիկներուն որոնք զալ տարի կը բարձրանան Ս. Աթոռոյ Նախակրթարանի Ա. Պատարանը:

Հանդէսը փակուեցաւ Գեր. Նախագահ Հօրօնութեան կուռ խոսքավու Պահպանիչովը:

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԻԹԻՒՆՆԵՐ

Ա Մ Մ Ա Ն Ի Մ է Յ

Ա. Աթոռոս Երուսաղէմի Ա. Թարգմանչաց վարժարանէն զատ ունի նաև երկրորդ վարժարան մը Ա. Աթոռոյ Հեթումնեան վարժարան» անունով: Ամմանի մէջ, 300 երկաւու աշակերտութով և ուսուցչական աշխատութիւններով և առաջարկական աշխատութիւններով կազմով մը: Սոյն վարժարանը Ս. Աթոռէն յանձնուած է Ամմանի Հոգ. Հովուի հոգածութեան և խնամքին: Ներկայիս Անդր-Յորդանանի Հոգ. Հովին և վարժարանի տեսուչն է Ս. Յակոբեանց Ուստիսէն Հոգ. Տ. Կորիւն Վրդ. Մանուկէլիսան, որ կրօնական-կրթական-ազգային գովիլի նախանձախն քրոնութեամբ և ամբասիր ոգիսվ վեց տարիներէ ի վեր կը կատարէ իրեն վաստակուած այս զժուարին գործը: Հակառակ զինք ըրջապատող շատ մը աննպաստ պայմաններուն:

Անհրաժեշտ է որ Ամմանահայ գաղութը զնահատէ հոգին նոուիրումի տէր իրենց Հոգենոր Հովիւը և մանաւանդ զօրավիդ կանզնին անոր՝ միամանքար հարթելու համար համայնքային կեանքի և հովուական պաշտօնի զժուարութիւնները, մտխանակ միջնամայնքային անօգուտ և անկշիռ վէճերուն, որոնք կը ծառայեն միայն ու միայն գաղութի մասին տեղուուն մեր Հոգենոր Հովիւն ամենաճշգրիտ տեղեկագրականը:

Սոորու՝ տեղ կաւտանք Ամմանի Հեթումնեան Ս. Աթոռոյ վարժարանի ամամիքնի հանդէսի մէկ նկարագրականին, ինչպէս նաև տեղուոյն Հոգ. Հովիւին և վարժարանի տեսչին տարեկան տեղեկագրին:

Նկատի՝ ունենալով որ զանազան ազգային թարթերու մէջ Ամմանի հայ զաղութի մասին կ'երեւան յաճանակ վիճակագրային սխալ տեղեկութիւններ, կուտանք նաև Ամմանի և ըրջակայից հայ զաղութի մասին տեղուոյն մեր Հոգենոր Հովիւն ամենաճշգրիտ տեղեկագրականը:

Ա Մ Ա Վ Ե Բ Ձ Ա Ն Դ է Յ

Ա. Աթոռութ Հեթումնեան ՎԱՐԺԱՐԱՆԻ (ԱՄՄԱՆ)

Ս. Աթոռոյ Հեթումնեան վարժարանի ամամիքնի հանդէսը անամինթաց շուքով տեղի ունեցաւ 1 Յուլիսին, Սինէմա Օրտոնի բարձրին մէջ, Նախագահութեամբ Պատր. Տեղապահի Փախանորդ Հոգ. Հայրը կը առաջ ամամիքնի ամամիքնի այս հանդէսին համար եկած էր Ամման, ընկերակցութեամբ Հոգ. Տ. Զաւէն Արզ. Զինչինեանի: Գործազրուեցաւ հօս յայտագիր մը որ բարձրացած էր չըսր մասերէ: Վարագոյրի բացումին, 1000ի համար բազմութիւնը, մէկ ձեռքը ծափանարեց, տեսուելով բեմին խորը Ս. Էջմիածնի սիլուէթ նկարը: Հանդէսը սկսաւ Յորդանանեան քայլերգով և հետզհետէ եղան, ու-

զերձներ, արտասանութիւններ, խմբերգներ, հայկական, կովկասեան և եւրոպական պարեր։ Հանդիսականներուն խանդավառութիւնը զագածնակէտին հասաւ, երբ շրջանաւարտութիներէն Մազիկ Հազարեան հնայու Հոգիով վերտառութեամբ ինքնազիր ճառը կարդաց յստակ և լեցուն ձայնով մը։ Ընդհանուր առմամբ լաւ պատրաստուած ու խնամքով զործ աղրուած այս յայտագիրը, հետաքրքրութեամբ և անձանձոյթ կերպով անկնդրուեցաւ ներկայ հասարակութեան կողմէ, մասնաւանդ յայտագրին վերջառութեան շրջանաւարտութերու ներկայացուցած զնոմիտաս Մ. Մարտիթեանի ներկայացումը, յաջող և ծափահարելի պատրաստութեամբ։ Հանդէսի աւարտին Գերաշնորհ Փօխանորդ Հայրուտը ըստ բաժնեց վարժարանի շրջանաւարտութերու վկայականները։ ապա կուու և ներջնչեալ իր փակման խօսքին թելազրեց Ամմանաբնակ հայ հասարակութիւնը հաւատարիմ մնալու իրենց Ազգին ու Հայաստանեայց Մայրենի նկեղեցին, ինչպէս նաև անշահանդրութեամբ։ սիրով և համերաշխութեամբ բոլորուի զաղութի կրթական և կրոնական գործերուն չուրջ, առանց հասոււծական նկատութեամբ և կամ մասնակի անհատական շահերու։ Հանդէսը փակուեցաւ Գեր. նախագահին Պահպանիչով։

ՏԵՂԵԿԱԴԻՐ 1950-51 ՏԱՐԵԾՐՁԱՆԻ

Ս. ԱԹՈՈՒՑ ՀԵԹՈՒՄԵԱՆ ՎԱՐԺԱՐԱԾՈՒ, ԱՄՄԱՆ

ԳԵՐԱԶՆՈՐԸ ԱԱԽԱԳՈՎ ՀԱՅՑՈՒՐԻՐ,

ՀՈԴԵՆՈՐԸ ՎԱՐԺԱՐԱՑԵՑ ՀԱՅՑԵՐ

ԵՒ ՅԱՐԴԵԼԻ ՀԱՆԳԻՄԱԿԱՆՆԵՐ.

Դպրոցական ամավերջի այս հանդէսին առիթով, մեր ուշազրութիւնը կը հարաիրենք զարձեալ Ս. Աթուոյ Հեթումեան վարժարանին և անոր կատարած տարուան մը զրբծունէութեան։ Հեթումեան վարժարանը, ամենաչերմ վառարանն է մեր զաղութին, և իր այդ շերմութիւնը կը ստանայ Սրբոց Յակոբեանց զարաւոր օճախէն։ Յորդանանեան այս երկրին մէջ, Հայրենիքն հեռու, հայ ուսանողը, այս խոնարի բայց վսեմ յարկին տակ է որ 25 տարիներէ ի վեր սորված է իր մայրենի լեզուն, իր սուրբ հաւատքը և իր անցեալի հերոսապատումը, միակ հաստատութիւնն է Ամմանի Հայ զաղութին որ կրնայ ջամբել հայ մանուկին, հարազատ տոնմիկ հայու չունչն ու հոգին անկողմնակալ գործունէութեամբ։ Վարժարանին վերին հոկողն ու հովանաւորն է երուսաղէմի Հայոց Առաքելական Ս. Աթուոյ, որուն ընտրեալ ներկայացուցիչն է վարժարանիս տեսուչը, իրեւ անմիջական հոգածուն կրթական այս հաստատութեան։ Մենք, հոգեւոր հովուութեան մեր պաշտօնին հետ անրաժան, այս վեցերորդ տարին է որ, բարի կամեցողութեամբ և համբերատար հոգիով կը վա-

րենք այս պատասխանատու պաշտօնը։ Մեզի օգնական ունինք Տեղական Էպոնութիւն 7 անդամներէ բազկացեալ կազմը որ Ս. Աթուոյ վանական իշխանութեան կողմէ նշանակովի ընտրուած Հոգաբարձու Մարմին մըն է և որուն ներկայ անդամներուն անունները հետևեալիքն են։

Մեծայարգ Տիար Անդրովը Անթիքանեան	Հայկ Փելթեկեան
»	Հայկ Պէրպէրեան
»	Պետրոս Տումանեան
»	Յովիկ Էթեմզկեան
»	Տիգրան Եկենեան
»	Զաւէն Եկենեան

Տեղական Խորհութիւնի այս կազմը անցեալ տարի կանոնաւոր կերպով վաւերացուեցած պատրիարքարանի կողմէ երկու տարուան համար, 21 նոյեմբեր 1950 թուակիր պաշտօնագրով մը, և իր առաջին նիստին մէջ, ընտրեց իր զիւանը կանոնաւոր քուէարկութեամբ։ Այսպէս։

Տիար Հայկ Պէրպէրեան՝	Ատենապետ
» Զաւէն Եկենեան՝	Ատենապարի
» Յովիկ Էթեմզկեան՝	Գանձապահ

Հանդիսաւոր այս առիթով և առանց շափանցելու, կրնանք գոհունակութեամբ յայտարել թէ, բեղուն և խաղաղ զործունէութիւն մը ունեցաւ այս կազմը՝ աւելի քան նախորդ տարիներունը, Ունեցաւ մէլլ, կանոնաւոր ժողովներ, սրոնց ընթացքին զպրոցին և զաղութիւնների մը չէնքի մը չինութեան համար օգտակար որոշումներ տրուեցան։ Այս Տեղական Խորհութիւնի հետն էր որ Ս. Աթուոյ գործնական քայլեր առաւ զաղութիւնն էնջ սեղական կեկեղեցին և զպրոցի մը չէնքի մը չինութեան համար։ Աստուծովի կը յուսանք մօտառենէն սկսի շատ կարեւոր այս գործին։ Տեղական Խորհութիւնի այս կազմին կը պարտինք նաև Յորելինական այս տարուան վարդանանց 1500ամեայ վառաւոր համահայկական կազմակերպութիւնը։

Ո Խ Ս Ո Խ Ա Խ Ա Խ Ա Խ

Ուրախ ենք ձեզի յայտնելու թէ, բաւական մեծցած ըլլալով Ամմանահայ զաղութիւն, անհրաժեշտ պէտքը զգացուեցաւ ունենալ այս տարի մէկի տեղ երեք զպրոց։ 10-15 ընտանիքներէ բազկացած հայ բողոքականութիւնը ունեցաւ զպրոց մը «Նախորդուցից» անունով։ Խոկ հայ կաթոլիկներն ալ, որոնք մօտառուարէն 50 ընտանիք են, ունեցան վարժարան մը՝ «Պապական Միսիոնարական Գաղթականաց Վարժարան» անունով։ օրոնք զգբախտարար չանք չին խնայեր խլելու Մայրենի եկեղեցւոյ կրթարանի աշակերտութիւնը, ինչ որ կարելի է կաթոլիկ վարժարանի տեսուչին յայտարարութեան համաձայն, ճշմարտութիւն է որ այս զպրոց կը մատակարարուի վատիկանէն դրկուած 800 լորդանանեան տինարով, օտարին զբանով բայց պաղտասիրական չունչով և զգացումով։

Ցառաջիկայ տարին կ'ակնկալենք որ 2-3

տունի հասնող հայ Մկրտչականներն ալ ունենան իրենց սեփական դպրոցը, որպէսզի այս գաղռութը աւելի յառաջդիմէ . . .

իսկ զալով մեր դպրոցին 25 տարիէ ի վեր անունն է Հեթումեան Ազգ Վարժարան Խոնարհ բայց զօրաւոր պատմէլ մը հայութեան այլասերումին զէմ, որ հակառակ իր անկայուն և անորոշ նիւթական եկամուտին այս տարի ալ Ս. Աթոռին և մեր ժաղավորութին ճիգերով պատուաւոր կերպով կրցաւ շարունակել իր դոյլութիւնը:

Ուսումնական տարեցանին սկիզբը, տունէ տուն պատող և աշակերտ որսացաղներու հետ մրցելու համար, զոնելով մեր արձակուրդը ստիպուեցանք ամիս մը առաջ սկսիլ մեր դպրոցական արձանագրութիւններուն: Թարերախտարար, բացի նիւթական կորուստ շատ չունեցանք մեր աշակերտները կարենալ պահելու համար, տարեթոշակներու սակերը իջեցուցինք և այդ պատճառով 300 Տինարի բաց մը ունեցանք միայն: Հակառակ տիրող անզործութեան մեր սքանչելի և իր կոչումին հաւատարիմ հայ ժաղավորութը իր հացէն կորեց և տուաւ մեզ 1600 Տինարի պատկառելի զումար մը: Իսկ առկէ զատ մեր խնամքին վասակեցաւ 140 վառքուն աշակերտներ և 150 ալ անուշիկ աշակերտունիներ, հայու անմեզ ժպիտը իրենց զէմքին:

Մեր ուսուցչական կազմը բաղկացած է մէկ եկեղեցական երկու աշխարհական ուսուցիչներէ և ութ ուսուցչունիներէ, այս ամբողջ տարուան ընթացքին անպայմանադրական կերպով սպազրին իրենց զոհաբերութիւնները, աշակերտութեան զարգացումին համար:

Դպրոցը ունի երկու բաժին, վեց զասարան նախակրթարան և չորս զասարան Մանկապարագէ, Կ'աւանզուին Անգլիերէն, Արաբէրէն և Հայերէն լեզուներէ զատ, նախակրթարանի մը ծրագրին մաս կազմող բոլոր դասերը: Այս տարի Զ. զասարանի շորս զասարան Անգլիերէն լեզուով աւանդուցան, զպրոցին մակարդակը բարձրացնելու մտագրութեամբ:

Մեր ուսուցչական կազմին աշխատանքին պատահն է այս տարուան նախակրթարանի 9ը՝ իսկ Մանկապարտէկին 29ը չըջանաւարտները:

Ե Լ Ե Խ Մ Տ Ա Կ Ո Ւ

Մեր զպրոցը անցնող տարին ելեւմտական տեսակէտով, յուսանատական կերպով սկսաւ, բայց յուսալից կերպով վերջացաւ: Անցեալին ունէնք 87 Տինարի բաց մը, և ասոր հակառակ հարկադրուեցանք բ տոկալ տիրոզ անզործութեան և նարարաց դպրոցներու մրցակցութեան: Ասուած օգնեց մեզի և ճակատարաց ելանք: Ունեցանք մօս 1800 Տինարի ամիսք մը, բայց անոր դիմաց ալ ունեցանք 1788 Տինարի մուտք մը և այսպէս մեր տարեկան պիւտնէն մեր ժողովուրդին սեպհական ջանքերով կրցանք հաւա-

սարակշուել: Իսկ տակաւին գանձելի ունինք 210 սոկիի գումար մը: Եկամուտին մէջ, Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը 225 Տինարի նպաստ մը ունի:

Ցառաչիկայի լաւագոյն մաղթան քներով:

ԿՈՐԻԻՆ ՎՐԴ. ՄԱՆՈՒԵԼԱՆ

Տեսաւ Մ. Արքույ Հեթումեան Վարժարանին

13 Յուլի 1951

Ամման

Յ Ո Ր Գ Ա Ն Ա Ն Ի Հ Ա Յ Ք Ա Ղ Ո Ւ Թ Ը

Մերձաւոր Արեւելքի մէջ, զանազան պատճեներով, Յորդանանի Ամման մայրաքաղաքը կարճ ժամանակի մէջ ունեցաւ արագ զարգացում և նըշարձակում: Այս քաղաքը հիներուն մէջ ծանօթ է Ֆիլատելիֆիա անունով, ունենալով պատմական փայլուն անցեալ մը, իր մասուր յուշարձաններով կը հետաքրքրէ հնագէտները, այսպէս Ամման իր ամբիթաթրոսովը, ձեռաշ, Մէտէպէ, Մաան, Բեթըա իրենց հոյակապ գեղաքանզակ աւերակներովը, անցեալի յունականովմէական չէն քաղաքներէն մնացած՝ կը նան մըցիլ Պալազէքի նշանաւոր աւերակներուն հետո Ամմանէն մօս 250 քիլոմէթր անդին Քէրէքի բերդաքաղաքն ալ ունի զրոսաշըլիկները հետաքրքրով նշանաւոր աւերակները: Սակայն, այս քաղաքէն աւելի Ամման՝ իր շրջակայ քաղաք-ներով ևս մեզ հայերս կը հետաքրքրէ: Իր մէջ ամփոփուած հայութեամբ: Պազեստինի ծանօթ դէպէրուն պատճառով, Ամմանի հայկական զաղութը շուտով անեցաւ: Չորս տարի առաջ Յորդանանի մէջ կար մօս 140 ընտանիք, որոնք մազապուրծ կըցած էին ճողոպրիլ թրքական վայրագ զուլումէն գաղթականութեան զննչակ օրերուն և վայելած ասպնջականութիւնը Արար ազնի ժաղովուրդին, մօս 32 տարիներ առաջ, Այն սե օրերէն կը մնայ տակաւին իրեն յաւիտենական նախատինք թուրքին, Մաանի մէջ 10-15 հողակոյտեր, անօթութենէ և թշուառութենէ սովամահ հայերս: Մօտերս կատարուած մանրակրիտ մարզահամար մը կը ցուցնէ որ Յորդանանի մէջ այսօր կը բնակին 590 հայ ընտանիքներ: Այս ընտանիքները հետեւեալ կերպով ցըռուած են Յորդանանի զանազան քաղաքները և գիւղերը:

Ամման 465, Իրպիթ 24, Զարկա 23, Խըոչյփա 16, Քէրաք 13, Մաքրաք 10, Սալթ 5, Շունէ 5, Ղօր Ասսափի 5, Ազապա 5, Էջջ-Ֆօր 4, Սուէլիի 2, Հառ 2, Անլու 2, Մէտէպա 2, Մաան 2, Ճիսը Ալէնպի 2, Ղօր Մըզրաք 2, Ճէրաշ 1, Բնդհանուր գումար 590:

Վերոյիշեալ ընտանիքներէն 50ը Հառլէական են, 15ը Բողոքական, իսկ մնացածները կը պատկանին Հայց, ուղղափառ և Առաքելական Ս. Եկեղեցին: Ասոնցմէ մօս 125 ընտանիքներ

ունին իրենց սեպհական բնակարանները։ Քաղաքին մէջ բնակչող հայեր կը զբաղին արևեստներով և առեւտուրով։ Ամմանի թուր լուսանը-կարիչները հայեր են, նոյնպէս նաև վարդետ դերակները, կօշկակարները, մեքենիստները, կան երկու բժիշկներ, զեղագործ մը և ատամնարոյդ մը։ Խոկ գիւղերու մէջ բնակող հայեր կը զբաղին հողագործութեամբ և պարտիզապանութեամբ, կարգ մը տեղեր նաև ջաղացապանութեամբ։ Հոս կ'արդէ յիշել Ծըսէյֆա զիւղը, ուր կը բնակին 16 Մարտցի հայ ընտանիքներ որոնք կարձ ժամանակի ընթացքին անապատը զբախտի վերածած են պարտիզամշակութեամբ։ Այս գիւղը ունի ձաղկոց մը ասկէ 15 տարիներ առաջ հիմնաւած երուսաղէմի Հայոց պատրիարքարանի հօգմէ Գուրեանց անունով, ունի 20 երկուս աշակերտութիւն։ Մազկոցը տարեկան 30 Տինար նպաստ կը ստանայ Բարեգործականէն, զիւղին մէջ կայ Բարեգործականի Մասնաճիւղ մը։ Տարին քանի մը անգամ կ'ընդունին Հոգ։ Հովուն այցելութիւնը որ կուգայ զիւրենք միսիթերել հոգեւորապէս տօնական օրերուն։ Եկեղեցին և զպրոցին շէնքը և 2017 մէթը արտ մը իրենց սեպհականութիւն է։

Ամմանահայ գաղութը թեմն է երուսաղէմի Հայոց պատրիարքարանին, կը կառավարուի վանքէն նշանակուած հոգեոր հովիտով մը եւ պատրիարքարանէն նշանակովի կազմուած Տեղական Խորհուրդով մը։ Ունի մատուռ մը Ս. Աստուածածին և զպրոց մը Ս. Աթոռոյ Հեթումեան վարժարան անուններով։ Վեց տարիներէ ի վեր տեղւոյն հոգեոր հովիւը և նոյն ատեն զպրոցի տեսուչն է Հոգ։ Տ. Կորիւն Վրդ. Մանուկիւն։

Ս. Աթոռոյ ՄիԱԲԱՆՆԵՐԻՆ

ՀՕԳ. Տ. ԱԹՈՂԻԿ ՎՐԴ. ԴԱԶԱՐԵԱՆ ՅԱՄԵՐԻԿԱ

Նախընթաց ամիսներու Շիրոնչի էջերէն, հազորդած էինք Ս. Ութիսի Միաբաններէն։ Հոգ։ Տ. Ասողիկ Վրդ. Դազարեանի օրոքէն լոս Անձէլոսի Հոգ։ Հովիւ, գեղի Գալիփօրնիա մեկնումին մասին։ Անգէ յետոյ Շիրոնչի Խմբագրութեան ուղղված նամակէ մը, կը ստանանք հետեւեալ յաւելուածական տեղեկութիւնները Հոգ։ Հօր իր հոտքն եղած ընդունելութեան շուրջ։

Չինաստանի քաջարի, անձնուէր և եկեղեցանուէր նախիկին Հոգ։ Հովիւը՝ Տ. Ասողիկ Վրդ. որ այժմ լոս Անձէլոսի Ս. Յակոբ Եկեղեցւոյ հովութեան հրաւերուած է, Յունիս 11ին երկուշաբթի երեկոյ հասաւ քաղաքաւ։

Ֆրէզնոյի կայարանէն իրեն ընկերացած էին Քալիփօրնիոյ առաջնորդական տեղապահը Գեր. Տ. Վարդան Ս. Արքեպոս. Գասպարեան և Երուսա-ղէմի նուիրակ՝ Տ. Սեռովիկ Վրդ. Մանուկիւն։

Պատ. Հոգաբարձութեան կարգադրութեամբ ժամանակին յարմարելով, նախ ճաշարան առաջ-

նորդուեցան անոնք, ուր եկեղեցական դասուն հետ բաւական թուով ժողովուրդ եկած էր։

Ճաշէն վերջ ատենապետ Պ. Հէնրի Զարեանի հրաւերավ եղան բարի գալուստի արտայայտութիւններ։ Տեղապահ Սրբազնէն յետոյ, Տ. Տիրայր Վրդ. Տէրվիշեան, Հովիւը Ս. Խաչ Եկեղեցւոյ, Տ. Սեռովիկ Վրդ. պապ Տ. Մամբրէ Սրբեպոս. յաջողութիւն մազթեցին նորեկ վարզապետին, որ իր կարգին չնորհակալութիւն յայտնելով այս մտերմիկ ընդունելութեան համար, խոստացաւ իր կարելին ընել աստուածային օգնութեամբ և աջակցութեամբը եկեղեցաւէր ժողովուրդին։

Գեր. Տ. Վարդան Արքեպոս. ի գոհարանական ալզօթքէն վերջ խմբովին այցելեցին Եկեղեցի որ հասարակ շէնք մըն է առժամանակեալ զործածութեան համար։ Ասոր կից կառուցուած վառաւոր սրան ալ տեսնելէ յետոյ ցըռուեցան, համակական տպաւորութիւն տանելով նորեկ Հովիւն Հայրառուրդէն։

Երանի՞ թէ Տ. Ասողիկ Վրդ. ի պաշտօնավարութեամբ իրականանային մեր ակնկալութիւնները, սրոնցմէն մէկն է մեր ազգային արժանապատութեան և համբաւեալ Եկեղեցայտ նորեկ Հովիւն Հայրապատասխան Եկեղեցւոյ մը կառուցումը մեր արդէն կանգնած շքեղ սրանի կողքին։

Ե Կ Ե Ղ. Ե Ց Ա. Կ Ա. Կ Պ. - Բ Ե Մ Ա. Կ Ա. Կ Պ. Ք

● 1 Յուլիս կիր. — Տօն Կարսովիկէ Եկեղեցւոյ Ս. Էջմիածնի հանդիսաւոր Ս. Պատարազը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ։ Պատարազին էր Անթիւիսի Միաբաններէն Հոգ։ Տ. Եղիշէ Արք. Կիղիրեան։ Քարոզեց Գեր. Տ. Ռուբէն Ս. Արքեպոս. Մանասեան, օրուայ տօնին և Ս. Էջմիածնի Մայր Աթոռոյ նշանակութեան շուրջ։ — Յետ քարոզի կատարուեցաւ Հայրապատական մազթանը, խոկ յաւարտ Ս. Պատարազի, նախազանութեամբ Գեր. Տ. Ռուբէն Ս. Արքեպոս. ի հոգեհանգստեան պաշտօն, նորոց հանգուցեալ կ. Պոլոյ նախկին պատր. Տեղապահ Գեր. Տ. Էկորդ Ս. Արքեպոս. Արուանեանի հոգւոյն ի հանգիստ։

● 8 Յուլիս կիր. — Ս. Պատարազը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Տաճարի մեջ։ Պատարազին էր Հովիւն կից Հայրապատական մազթէ, Պատարազին էր Հոգ։ Տ. Անուշաւան Արք. Զշշանեան։

● 13 Յուլիս Ուր. — Երեկոյեան ժամերգութիւնն ու վաղուան տօնին նախատօնակը կատարուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, նախազանութեամբ Գեր. Տ. Ռուբէն Ս. Արքեպոս. Մանասեանի։

● 14 Յուլիս Եր. — Գիւտ Նովարաց Ս. Լորի մեր Գրիգորի Լուսաւորչին, հանդիսաւոր Ս. Պատարազը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարի՝ Ս. Մակարայ մատուուին մէջ։ Պատա-

բարիչն էր Հոգ. Տ. Վատարագը Արդ. Գաղաքա-
նեան:

● 15 Յուլիս Կիր. — Ս. Պատարագը մատուց-
ուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ: Պա-
տարագիչն էր Հոգ. Տ. Կիւրեղ Արդ. Գարիկեան և
Քարոզեց Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արքահամ-
եան, բնաբան ունենալով օրուայ ձաշու ընթեր-
ցըւածը «Խորհուրդ մարմնոյն ման է, և խոր-
հուրդ հոգուոյն կեանք և խաղաղութիւն»:

● 18 Յուլիս Գլ. — Երեկոյեան ժամերգու-
թիւնն ու վաղուան տօնին հանդիսաւոր նախա-
տօնակը կատարուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տա-
ճարին մէջ, նախագահութեամբ Գիր. Տ. Ռուրէն
Ս. Արքեպոս. Մանասեանի:

● 19 Յուլիս Եշ. — Արք Թարգմանչաց վարդա-
պետցն մերց Սահմալյ և Մերապայ. հանդիսաւոր
Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց
Մայր Տաճարին մէջ: Պատարագիչն էր Ս. Թարգ-
մանչաց վարժարանի առժամեայ տեսուչ՝ Հոգ.
Տ. Յարութիւն Վրդ. Մուշեան, իսկ Հոգ. Տ. Հայ-
կազուն Վրդ. Արքահամեան խօսեցաւ կուռ քա-
րոզ մը: վեր հանելով Թարգմանիչ վարդապետ-
ներու գործին նշանակութիւնը մեր կրօնական և
ազգային կեանքէն ներս:

● 21 Յուլիս Ծր. — Երեկոյեան ժամերգու-
թիւնն ու վաղուան տօնին նախատօնակը կա-
տարուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ,
նախագահութեամբ Գիր. Տ. Ռուրէն Ս. Արքեպոս.
Մանասեանի:

● 22 Յուլիս Կիր. — Գիւ Տիգոյ Ս. Աստվածածնի.
Ուն. Թագաւորի սպանութեան հետեւանք՝ Ս. Պատարագէն ներս քաղաքական շփոթ վիճակին հակառակ, առաւտօնեան ժամը 8.30ին, հոգելուրն
վարդապետ հայրեր, յանուն ազգային իրաւանց, անտեսելով ամէն վտանգ, գլխաւորութեամբ
Հոգ. Տ. Հայրիկ Վրդ. Ասլանեանի պաշտօնական
թափօրին իշան Գեթսեմանի Ս. Աստվածածնայ
տաճար: Տիրամօր Ս. Գիրազմանին վրայ պատա-
րագեց Հոգ. Տ. Շալական Արդ. Մինասեան: Քա-
ղաքական շփոթ կացութեան պատճառաւ զգալի
էր հաւատացեալ ժողովուրդի պակասը:

● 29 Յուլիս Կիր. — Ս. Պատարագը մատուց-
ուեցաւ Ս. Յարութեան Տաճարի մեր վերնակատ-
րան մէջ: Պատարագիչն էր Հոգ. Տ. Պարզե. Վրդ.
Վլթանէսեան:

Պ Ա Շ Տ Ս Օ Ն Ա Կ Ա Ն Ք

● 5 Յուլիս Եշ. — Խոլամական Բամագանի տօ-
նին առիթով, ի զիմաց Գեր. Տեղապահ Հօր, Հոգ.
Տ. Պարզե. Վրդ. Վլթանէսեան ընկերակցութեամբ
Ամմանի Հոգեւոր հովիւ Հոգ. Տ. Կորիւն Վրդ. Մա-
սուէլեանի, Արքունիք գնաց և չնորհաւորեց ն.
Վեհափառութիւն Աստվալլահ թագաւորը: իսկ
Երուածագէմի մէջ, Տեղապահի Փոխանորդ Հոգ. Տ.
Հայկազուն Վրդ. Արքահամեան ընկերակցու-
թեամբ Հոգ. Տ. Հայրիկ Վրդ. Ասլանեանի չնորհա-
ւորութեան գնաց Վահեմ. Մութասարիփ Անմէտ պէյ
Խալիի, Վահեմ. Քաղաքապետ Արէփ Փաշա Արէփի,
Վահեմ. Ռատիր պէկ Ռւննապի (Ռնդի, Ռատիկանա-
պետ), իրենց պաշտօնատեղիներուն մէջ:

● 22 Յուլիս Կիր. — Ն. Վ. Աստվալլահ թա-
գաւորի մահուան առիթով Տեղապահի Փոխանորդ
Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արքահամեան առաւօտ-
եան ժամը 10ին, ընկերակցութեամբ Հոգ. Տ. Յակո-
ր. Վարդանեանի ցաւակցական այցելութիւն
տուաւ քաղաքին Վահեմ. Մութասարիփ Անմէտ
պէյ Խալիի, իր պաշտօնատեղին մէջ:

● 24 Յուլիս Գլ. — Ցետ-միջօրէի ժամը 4ին,
պատրիարքարան այցելեց իշխան Ֆուլուտ Միշէլ
Լութֆալլահ (Եգիպտոսէկ), ընկերակցութեամբ
տեղոյոյ Ղպտոց տեսչին, ընդունուեցաւ պատ-
րիարքարանի մնձ զանիճին մէջ, Տեղապահի Փո-
խանորդ Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արքահամեա-
նէն, որուն կընկերակցէր Հոգ. Տ. Հայկասեր
Վրդ. Պայրամեան: Իշխան հիւրը ապա առաջ-
նորդուեցաւ Եկեղեցի, ուր կատարեց իր ուխտը,
և մեկնեցաւ գոհ տրամադրութեամբ:

● 25 Յուլիս Գլ. — Հոգ. Տ. Հայկազուն Վրդ.
Արքահամեան ի զիմաց Ս. Աթոռոյ, քաղաքա-
կառավարական հիւրանդանոցը գնաց և այցելեց
հոն գտնուող սոտիկանական սպայակոյտէն մի
քանի վիրաւորներու, որոնց մէջ է նաև քաղա-
քի Ռնդի. Ռատիկանապետ Ռատիր պէկ Ռւննապ,
և բարեմազթութիւնները ըրաւ իրենց շուտա-
փոյթ պատրիարքինման համար:

● 30 Յուլիս Բլ. — Բնտրութիւն Քաղաքա-
պետարանի կազմին: Նկատի ունենալով որ սոյն
ընտրութիւններու ընթացքին գոյութիւն ունէին
տեղացի ժողովրդեան երկու հակատներ, հայ
համայնքը զիսաւորութեամբ պատրիարքարանին
ընտրութեանց մասնակցեցաւ այնպիսի ձեւով
մը որմէ զժգոն չի մնան տեղացիներու երկու
հակատներն ալ:

